

ոյժերով իրանց գլխի ճարն տեսնել. սերբ-բուլղարական մաքսային և երկաթուղային դաշնը առաջին քայլը է այդ ուղղութեամբ: Եւ, զուցէ, երկար չենք սպասիլ իրականացած տեսնելու հարաւային սլաւոնների վերա միութիւնը: Եւ պանսլաւօնիզմը կարող է իրագործուել Բալկաննեան թերակղզու վրայ, ուր սլաւոնները սպառուած են Աւստրօ-Ռուսական և Թիւրքական տարամերժ ձգտութիւնների արանքում: Այս, հարաւային սլաւոնները ձեռքի տակ ունեն բոլոր նիւթերը մի հզօր միութիւն ստեղծելու համար. Սերբիան, Բուլղարիան և Չերնօգորիան արդէն կադմակերպուած մեծութիւններ են, իսկ Բունան, Հերցոգովինան, Խորվատիան և այն շատ հասունացած տարրեր: Այդ սլաւոնների թիւն էլ Բալկաննեան թերակղզու վրայ բաւականին պատկառելի է—մօտ 12 միլիոն:

Իսկ Թիւրքիան... այդ «հիւանդ մարդը» իր սեփական վեճակին թողած ոչ կը մեռնի ոչ էլ կ'առողջանայ. պէտք է եւրոպական դեմոկրատիան վերացնի նրան միջից և ինքը տայ Թիւրքիայի բոլոր ժողովուրդներին, բոլոր գաւառներին արդար օրինակարգ, իր, եւրոպական դեմոկրատիայի, անմիջական կառավարութեան ներքոյ պահելով երկիրը տասնեակ տարիներ, մինչև որ գերիշխող մուսուլման տարրը սովորի ապրել այդ նոր կեանքով: Լաւատեսները մեծ յօյս ունին մեծ ֆրանկլինի¹⁾ հոյցընիթի նախագահն Ռուզվելտի միջամտութեան վրայ: Եթէ իրագործուի լաւագոյն մարդկանց այդ տեսնչը այն ժամանակ հայ ժողովրդի հետ և համայն մարդկութիւնը կարող կը լինէին Բուլղելտին դասել մարդկութեան ամենամեծ բարերաների շարքում...

Լ. Մ.

51 Յունուարի:

ՆԱԽ. ՌՈՒԶՎԵԼԹ ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ

Յունուար 18-ին նախ. Բուլղվելթին իր տեսակին մէջ եղական խնդրագիր մը ներկայացնուց նիւ-Եօրք քաղաքացի James B. Reynolds. ինդրագիրը ստորոգրուած է տիեզերահռչակ եւրոպացիներու կողմէ (պետական մարդեր, գասահարակիչներ, հրապարակագիրներ և քաղաքացիներ), կոչ կ'ընէ նախագահին:

¹⁾ Այս տարի յունուարի 4-ին լրացաւ նրա ծննդեան 200 ամեակը:

Կրօպական պետութիւնները համաձայնեցնելու, որպէսզի ձևա-
նարկեն խաղաղութիւն ու կարգ հաստատելու Օսմ. Պետու-
թեան մէջ, և մասնաւորապէս հայերուն համար երաշխաւորելու
կեանքի, ինչքի ու պատուի ապահովութիւն.

Խնդրագիրը ստորագրած են Թրանսայէն՝ երեսունըմէկ
ծերակուտական և քսանըմէկ երեսփոխան, Խոտալիայէն՝ երկու
ծերակուտական և տասնըմէկ երեսփոխան, Պէլճիքայէն՝ եկու
ծերակուտական և քառասունըմէկ երեսփոխան, Շվէտէն՝ մէկ
երեսփոխան, Ցանիմարքէն՝ ութը երեսփոխան, տասնըչորս
անգլիացի եպիսկոպոսներ, Մ'եծ Բրիտանիոյ և Արօպական Ցա-
մաքի յիսունըմէկ համալսարանական ուսուցիչներ, ատոնցմէ
զատ Նորվէկիոյ, Շվէտի, Ցանիմարքի, Հօլանտայի Թրանսայի,
Գերմանիոյ, Աւստրիոյ, Իտալիոյ, Անգլիոյ, Սկովիոյ և Իր-
լանտայի բազմաթիւ նըշանաւոր քաղաքացիներ:

Անհատապէս ստորագրողներուն մէջն են՝ E. Nansen,
Bjornstjerne Bjornsen (Նորվէկիա), General Booth, of the Sal-
vation Army, Professor Vundt (Լայփցիկ), Professor Ernest Lavisse,
Jules Garetie, Leon Bourgeoie, Ludovic Halevy, Anatole Le-
roy Beauvieu և Louis Blane (Թրանսասաւոր քաղաքացիներ):

Խնդրագիրը պատրաստողն է աշխարհահռչակ ֆրանսացի
բիժիկոս Berthelot, երբեմն նախարար արտ. գործերու ֆրանսայից:

Նախագահը պատասխան տուած չէ Փն. Ռէյնոլտսին, բայց
խոստացեր է ամէնախնամոտ նկատառութեան առնել. միան-
գամայն յայտնած է թէ ինը կը գնահատէ այդ խնդրագրին ներ-
կոյացումով եղած պատիւը իրեն, իրեն նախագահի, և Մ. Նա-
հանդներուն:

Յունուար 19-ին համարակուեցաւ այդ խնդրագրին պատ-
ճէնն ալ, որ հետևեալն է.

ՄԻԱՅՑԵԱԾ, ՆԱՀԱՅՑԳԵՐՈՒԻ ՆԱԽՈՂԴԱՀՅԻՆ

«Տէր—համարձակութիւն կառնենք դիմելու ձեզի, և ինը-
պաստ վեհ դատի մը հայցելու այն բարձրապէս բարոյական և
քաղաքական ազգեցութէնը, որ դուք ունիք իրեն պետը Մ.
Նահանդներու միծ հանրապետութեան, և անձնական հեղինա-
կութիւնը որ դուք ձեռք բերած էք շնորհիւ ձեր յարատե ֆան-
քերուն ազգերու միջն խաղաղութիւնը պահպանելու կամ վե-
րահաստատելու համար:

«Ձենք տարակուսիր, որ դուք ալ մեզի պէս խորապէս
զգացուած էք եղերական վիճակովը հայ ժողովրդին, որուն
ծագումը նոյնն է ինչ որ մերը, և որ խաղցած է կարեւոր գեր

որ քաղաքակրթութեան զարգացման համար հին ժամանակներէ ի վեր, Այդ ժողովուրդը հիմա հասցուած է յուսահատութեան և բնաշնչումի սպառնալիքի տակ է շնորհիւ տգիտութեան և բռնութեան որ անոնց վրայ կը ծանրացնեն անպատճի կերպով անոնք շրջապատող բարբարոս միւսիւման ցեղերը, որոնք աւելի քան տասը տուրի է որ հետամուտ եղած են անոնց բնաշնչումին: Այդ գժրախս գտառները բնակող կամ այնտեղին անցնող եւրոպացիներու և ամերիկացիներու վկայութիւնը, և անոնց քով պաշտօնավարող դիւնագիտական գործակալներու պաշտօնական տեղեկադրերը միարան են այդ նիւթին վրայ, և վկայութիւն կուտան ամէնէն ճշգրիտ և սրտաճմլիկ մանրամասնութիւններու: Այս պահուա հայ ժողովրդին համար չկայ ապահովութիւն դրյաբ, կեանքի, մարդու, կողջ ու երեխայի պատուի, քանի որ մշտապէս սպառնալիքի տակըն են կողոպուտի, առեանգումի և ջարդի: Ասիան աւերող կագմակերպուած աւազակներու երեսէն:

«Եւրոպայի համար ամօթ մըն է, կընայինք աւելցնել, Ամերիկայի համար ալ թոյլ տալ որ շարունակուի ոճիրի և անիշխանութեան այսպիսի վիճակ մը, որ, թող նորէն յիշենք, մեր սեփական քաղաքացիներուն ալ կը գոչի: Մէկէ աւելի եւրոպացի և ամերիկացի կողպտուած, խոշտանգուած կամ սպաննուած է համիտիէ, քիւրտ կամ թաթար խմբերու ձեռքով: Այդ աւազակախումբերու գազանային վայրագութեան թողուած այդ գաւառներուն մէջ, քրոնիկ վասնդ կը սպառնայ նաև առետուրի, ճարտարարուեատի և մարդկային կեանքի շահերուն, որ աղքութեան այլ պատճանին ընակիչները:

«Ասոնք են, տէր, պատճանները ձեզի դիմելնուս, թախանձերով որ զուր ձեզի պատշաճ երցցած միջոցներով ու չափով, և իրեն հեղինակաւոր արտայայտիչը քաղաքակիրթ ազգերու կարծիքին, ձեզք առնէնք խնդիրը այն կառավարութիւններու քով, որոնց երկիրներուն մէջ վայրենութեան այս տեսարանները տեղի կ'ունենան: Մենք կը համարձակինք յուսաւ, որ ձեր համակրանքին արտայայտութիւնը յօժարութեամբ պիտի ընդունի Ռուսիոյ ցարին կողմէ, որ այնքան բուռն կերպով հոչակեց իր մարդկայնական մտադրութիւնները և բաղձանք արտայայտեց որ անոնք նույիարգործուին միջազգային հաւանութիւնով: Մենք կոչ կ'ընենք ձեզի միջոցներ ձեռք առնել եւրոպիոյ պիտութիւններու ներդաշնակութիւն մը առաջ բերելու, ձեզք բեռելու նպատակով Օսմաննեան կայսրութեան հպատակներուն համար հանրային խաղաղութեան և կարգի այն վիճակը, որուն չգոյութիւնը այդ կայսրութեան գլուխն ըերած է, այն-

քան՝ աղէտներ, սպառնալով անոր կառարեալ չնշումի վտանգը։ Մենք՝ խաղաղութեան մարդիկ ենք, և համոզուած ենք որ ի-զուր կոչ չենք ընսեր ձեզ՝ ասխատուած մարդկութեան անունով։ Այդպիսի միջոցներով մեր ընդհանուր մարդկութիւնը նոր պարտք մը ևս պիտի ունենայ ձեզի՝ երախտաղիտութեան և հիացումի»

(Բոստընի «Հայրենիք»)

ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ ԿՈՂՄԻՑ

— Մեր նոր բաժանորդներից նրանք որոնք կը ցանկանան ձեռք բերել «Հաջի Բարս» վեպի այն մասը, որ ապուել է 1905 թ. ընթացքում—պէտք է ուղարկեն ճանապարհածախը 50 կոպ.։ Այդպիսի բաժանորդների համար «Հաջի Բարս» Ա. հատորի(որ ապուել է 1904 թ.-ին) գինն է 1 ր. 50 կ. ճանապարհածախքով և 1 ր. առանց ճանապարհածախքի։ Նոր բաժանորդներից նրանք, որոնք թիւրիմացութեամբ ստացած չեն լինի 1905 թ. նոյնմւսնը—զեկունմւսնը ամիսների համարը (ձրիաբար) —թող հաճեն բաց նամակով իմաց տալ մեղ այդ մասին։

— Հատով «Մուրճ» կարելի է գնել.

Թիփիսում—խմբագրատանը և «Գուտենբերգ» զրախ։

Բազում—Բունիաթեանի զրախանութում։

— Բազուից բժիշկ Գ. Սարգսեանի մի բաժանորդակնով 1906 թ. «Մուրճ» սւղարկուելու է Թիֆլիսի էժանագին գրադարանին։

— Մեծ. պ. Ս. Վանեանի ձեռքով ստացանք Սուլանի (Աֆրիկա) հայ գաղթականների մէջ հանգանակած 137 թ. 75 կոպ. «ի նպաստ կովկասի հայ արկածեալ եղբայրներու»։